

132



# ԹԱՐՄԻ ՅԵ ՀԱՎՈՒԿԱՆ

ՏԵՐԱՌԱ ԱՆՏԱՐԺ ՊԵՏՐՈՎ Թ.

ՊԱՏՐԻՎԵՐԴԻ ԿԻԼԻԿԻԱՑ

Առթողիկոսի Հայոց Ուղղափառոց

առ Առառածարեալ

Արքողիկոսունուն էւ Եպիսկոպոսունուն էւ առ ամենայն Պատաս  
Յ. Արդարեաց, Երիցանց էւ Անականաց էւ Համօրեն  
Հաւատացելոց  
Առթողիկոսական Ալճակին:

ԱԾ/1023

Դիմում  
Առաջ Ակադեմիայի  
Պահում — Մարտիս



Հռովմ. Յուլիս. 1867.

Տպագրութիւն Ա. Ճ. Տարածման Հաւատաց,  
Տեսութեամբ Բնկ. Պետրոսի Ասոլեաի Վարիեթիւն:







## ՅԵՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՒ ԽԸՆԹՅ

ԱԿԱՏՈ ՊԵՏՐՈՍ թ. Պատրիարք Տանն Ավելիկոյ,  
Կաթողիկոս Հայոց Աւղափառաց հաստատեալ ի ոռորք Գա-  
հեն Հառվմայ, պատուական Եղբարց Մերոց աթուակցաց՝  
Արքեպիսկոպոսաց եւ Եպիսկոպոսաց եւ ամենայն Աւիտի Արքոյ  
Եկեղեցւոյ՝ Արքապետաց եւ Երիցանց եւ Վանականաց եւ  
ամենայն Հաւատացելոց որդւոց Մերոց սիրելեաց շնորհք, ուր  
եւ խաղաղութիւն յԱստուծոյ հօրէ մերմէ, եւ ի Տեաւնէ  
Յիսուսէ Քրիստոսէ :



Տեղեակ էք, ամենապատիւ Եղբարք, եւ սիրելի Արքեակք,  
թէ քսան եւ հինգ տարիէ հետէ ինչ ծանր բեռ մեր ուսերը  
կը ճիշէր, յորմէ հետէ Կաթուախնամութեան անքնին կարգաւո-  
րութեամբ եւ Աւաքելական Աթուոյն անօրէնութեամբը Կա-  
խագահական վիճակը Մեղի յանձնուեցաւ : Բավանդակ աս ժա-  
մանակն ուրիշ բան մը դիտած չենք, բայց եթէ Մեր տկար  
զօրութեան չափուն համեմատ՝ կաթողիկէ Եկեղեցւոյ օգտին  
գիշեր ու ցորեկ ծառայելով Աստուծոյ մեծագոյն վատքը յառա-  
ջագեմ ընելու ջանալ : Ասոր հոգ տարած էնք, եթէ չենք սիսո-  
լեր, թէ Մեր ամեն դիւբութիւնները զոհելով եւ թէ ոչ ինչ  
աշխատութիւն ինայելով : Աս վիճակին նորութիւնը, անոր մէջ  
գանուած տարրներուն անորոշ հանգամանքը, ընկերական յարա-  
բերութեանց ալէկոծ կացութիւնը, բոլորն ալ հասարակ կարգի հո-  
վուական պաշտօնէն դուրս ծանրութիւններ առջեւնիս հանած  
էն : Աղէկ դիտէք, ամենապատիւ Եղբարք, թէ ինչպէս Արեւ-  
ելքի մէջ, հիմակուան հանգամանաց համեմատ, Հովիւ մը հո-  
գւոց տեսուչ ըլլալու առեն, ստիպուած է չէ թէ մինակ ժողովրդեան  
կրօնական եւ մտաւորական զարգագման պայմանները ինամելու,

Հապանաեւ կենցաղական վիճակին դժուարութիւնները՝ որոնք քիչ չեն, ձեռքին եկածին չափ հոգալու : Բայ այսմ Աստուած իր ողորմութիւնը պակաս չըրաւ մեր սիրելի ժողովրդեանը, երբոք քանի մը հիմնարկութիւններ յաջողցուց չէ թէ մինակ մայրաքաղքիդ, հապանաեւ գաւառաց մէջ, որոնք զիսաւորաբար Աստուածային ովաշտաման՝ կրօնական եւ ուսումնական կրթութեան եւ տկար սեռին աւետարանական կառարելութեանը յատկացած հիմնարկութիւններ են, եւ ասոնք կրցան եւ աւելի եւս դեռ կրնան Աստուածոյ օրհնութեամբը կրօնական, բարոյական ու մոտաւորական զարդացում մը յաւաջ բերել ողջամիտ սկզբանց վրայ հիմնուած կարգադրութեամբ եւ գասախարակութեամբ :

**Չէ թէ մինակ Վեր Ա լիճակին,** հապան ովարագաններն անանել ըերին, որ անկե դուրս ալ՝ **Եկեղեցւոյ օգտին համար Վեր** ձեռքին եկածը չունանիը, երբոր Ծամանեան Բարձր Տեղութեան մէջ գտնուած որ եւ իցէ լեզուի ու ծիսի Աւղղախառաց Արօնական-աղջային գործոց հոգացողութիւնը իրենց խնդրանացը համեմատ, յանձն առինք՝ որ Բարձրագոյն Կրան առջեւ հոգանք :

**Հազիւ կրնար Վեր** չափաւոր զօրութիւնն առնց դիմանալ, երբոր նոր եկեղեցական դէպք մը յանկարծ ուրիշ ասովարեզ մը բացաւ **Վեպի:** Արդէն Բարեյիշատակ Ավետոսի Աւթերորդի մահուամբն այրիացած էր ան Աթուը, որնոր հարիւրքան տարիեւ աւելի իբրեւնոր ու դալոր ճիւզ մը օրէ օր կը զարդանար, այսինքն Բենեղիկառա **Չորեքտասաներորդ** ամենիմաստ Վիահանայառեաին նորոգած **Տանն Ալիլիկիոյ Վաթողիկոսութիւնը** որուն առողջ վարդապետութեան հիւթով ուսուճացեալ բարունակները շատոնց հովանի կը ձգեին իրեն քովը հերձմամբ դօսացած բնոյն վրայ : Այս Վաթողիկոսական վիճակին **Եպիսկոպոսունք** անցեալ տարի սեպաեմբեր ամսուն մէջ **Օլմմար** գումարեցան, ուր ո՞ր ցայժմ՝ կաթողիկոսունք կը նստեին, արեւելեան եկեղեցւոյ կանոնաց համեմատ իրենց **Հովիւմ**՝ ընտրելու : **Ո՞ւ կրնայ Աստուածոյ խոր հուրդները քննել,** ինքնաշարժ և բարեյօժար կամօք կը միաբանին **Վեր** նուաստութիւնը **Կաթողիկոսութեան.** **Աթուոյն ովաշտամեսնելու** դիտելով երկու վիճակաց **Ալիկիոյ կաթողիկոսականին,** ու **Ալույ Կաթոսահականին միութիւնը :**

**Ասուգիւ անզուգական էր այս Կիտապետաց վեհանձնութեան,** եւ եկեղեցւոյ ու ժողովրդեան բարւոյն համար ցուցուցած զոհողութեան օրինակը : **Այս,** **Վենք ու հանրութեան հետ կը**

տեսնէինք՝ որ այս նախախնամնական գիտուածը կաթողիկեայ չայ  
Եկեղեցւոյ, գուցէ բոլոր Արամեան տոհմին կրնայ փրկուեա  
գարագլուխ մը ըլլալ։ Խոյց Մեր ակարութիւնն աս բարձր  
կոչման համեմատ չպանելով յուսոյ եւ անվատահութեան մէջ քիչ  
չէինք ծփար, երբոր ամեն կողմանէ քաջալերութեան ձայներ  
Մեզի կը համենին որ եւ իցէ կարդի անձինքներէ, որոնք աս  
վիճակներուն միութենէն քիչ բարիք չէին ուղասեր։ Կոյն իսկ  
Բարձրագոյն Տերութիւնը սոյն Աթուներուն միութիւնը բու-  
վանդակ չայ հասարակութեան համար բարօրութեան առիթ  
մը սեպելլ Մեզի ըլ դանդաղեցաւ յայտնելու։

Յօհայովի ծանր ողարագայից մէջ ի՞նչ էր Մեր ողարաքը,  
չէինք կրնար անդիտանալ, ամենասպատիւ Եղեարք։ Պարաքերնիս  
ու բաղձանեթնիս երնորէն կոխել ցնծալից ան յաւխենական ճամ-  
քաները, զորոնք Մեր լուսաւորութեան չայրը բացած է՝ երբոր  
իրեն եւ իւր յաջորդացը համար չայատանէն չառոմ գիտեց։ Ո՞լ-  
մեզմէ սա վարդապետութեամբ առգորուած չէ, Աիրելիք, թէ,  
հոս Աւելիայեան Աթուն է հովուական իշխանութեան կենդրոնը,  
եւ թէ հոսկէ իրաւասութեան վասակներն ամեն երկիր կը վազեն,  
եւ թէ խախուա է ամեն չէնք, որնոր Պետրոսի վիմի վրայ շինուած  
չէ. եւ կը ցրուէ, ով որ անոր հետ չի ժողվեր։ Աւախ ամենուդ  
բարեմաղթութիւններով բեռնաւորուած հասանք աս Յաւի-  
տենական Վաղաքը, ուր ամեն կողմանէ՝ մասնաւորաբար անմահ  
յիշտակներու արժանի Արքազան Քահանայազետէն չայլական  
ինտմք և չաւասոյ Տարածման վաղովոյն Քահերէց Ա սեմա-  
պատիւ Ծիրանաւորէն եւ ուրիշ առենակալ Ծիրանաւորներէն սէր  
եւ ընդունելութիւն գանելէն եռքը վերջապէս կրկին վիճակներուն  
միութիւնն ընդունուելով մէկ Ասթողիկոսական վիճակի ամիսիու-  
եցաւ։ Ասանկ Եկեղեցւոյ գերազոյն Ա եհապետը Պիտ Յօհայովի իր  
առաքելական իշխանութեան լրութեամբը վերսան Տանն Աիլե-  
կիոյ Ասթողիկոսութիւնը հաստաեց, Ասթողիկոսական Եկեղեցին  
անանկքաղաք մը փոխադրելով որնոր բոլոր Արեւելքի մէջ առա-  
ջնն ըլլալով Եկեղեցական գործառնութեանց մեծ գիւղութիւններ  
կուտայ։ Ամսոյս 42 եւ 45 ին վասիկանեան Պալատան մէջ վումա-  
խումք ծիրանազգեստ Աարդինալաց եւ բաղմաթիւ ազգային Եղիս-  
կոպոսաց եւ ուրիշ արեւելքեան Պատրիարքաց եւ արեւմաեան Ե-  
ղիսկոպոսաց առաջիկայութեամբ այն կրկին մեծաշուք հանգէոր  
կատարուեցաւ՝ որնոր Բարեկիշատակ Աբրահամու կամ Պետրոսի

Ա. Աղեկիոյ Կաթողիկոսին վրայ Բհենեղիկոսոս Ժակ Վահանաց յաղետէն 1742 ին կատարուած էր, ան Պալեունը Մեր ան արժանութեանը որուելով զորնոր մեր Պահապահունի Կաթողիկոսներէն սկսեալ ամէն օրինաւոր Կաթողիկոսք առաքելական Գահէն ինդրեցին կամ կրեցին, իբրեւ իրենց նոյն Գահուն ունեցած հաղանդութեանն ու սիրոյն, եւ իրենց Կաթողիկոսութեան պաշտամնան լրութեանը նշանակ:

Աս ըլլալու առեն ինչպէս յառաջուրնէ վստահ էինք, Կոտքելական Աթուը մեր հնուցմէ ունեցած, եւ օրինաւորացէ, ո գործածուած էական արտօնութեանց պակսութիւն մը չընելով ամէն բան վերստին հաստատեց, հայրաբար նախահոգ ըլլալով միանդամայն որ ապագայ ժամանակադ վասնդալից վրդովմամբ չկրնայ դիւրաւ հերձուածոյ հոգին արտօնութեանց պատրուակաւ իրեն ճարակը գտնել, այս նախաղգուշութեան ոնօրենութիւնը ուրիշ ամենայն Արեւելեան Պատրիարքութեանց ալ տարածելով:

Աւստի չեթէ արժանաւորութեամբ մը, այլ Աստուծոյ անմեկնելի կարդադրութեամբը Տանն Հայոց Կաթողիկոս եւ Սրբոյն Գրիդորի Աթուոյն Յաջորդ ըսուելու վիճակը Մեղի ինկածանեն, որուն նախ դիմենք, Կոտուածառէր Եղբարք՝ աթուակիցը Մեր Արքեպիսկոպոսունք, եւ Եպիսկոպոսունք, բայց եթէ Զեղի, աղաչելով որ Զեր աղօթքովը ու գործքովը չդադրիք Մեղի աջակիցը ըլլալէն, որպէս զի ինչպէս հօռը, նոյնպէս հոգը հասարակուց ըլլալոյ: Ամէն բանէ յառաջ՝ չմոռնանք, պատուական Եղբարք, թէ շատ մեծադին աւանդ մը մեղի յանձնուած է, աշբունական հօռին անանկ մէկ մասը՝ որուն վրայ Կոտքելական Աթուը այնչափի հայրական հոգ տարած է: Աս Հայ Աւղախաւ ժողակուրդը՝ որնոր այսորուան օրս Մեր հովուական հսկողութեան տակ է, աւանձին կերպով մը Հառումայ Վահանայայաղեաց բազմավաստակ քրտինքովը պատրաստուած եւ գաստիարակուած է, զորնոր իրենց գարուց ի դարս շարունակած անսպաւելի առաքելական եւանդեան եւ երկայնմտութեան զարմանալիքներովը վերջապէս ճշմարտութեան ու եկեղեցական մորմնոյն հետ միութեան սահցած էն: Իրենց առ Կոտուած եւ առ ընկերն ունեցած բազմահնար սէրը՝ առիթ չանցուց զորնոր չդործածեց՝ մեծաւ մասամբ ագխոտութեան մասնուած եւ ժամանակաց դժուարութեան պատճառաւ անկանոն վարժած կղեր մը, կամաց կամաց լուսաւորելու որբելու եւ զարդարելու: Աս նպաստակը

միշտ անոնց աչքին առջեւն էր, երբոր ուխտառը ոգանդուխտներուն բանակները դեղի ի Արեւելք ճամբելու կը յորդորէին, եւ հոգեւորապէս կը զինէին: «Դիւանները լեցուն են իրենց թուղթերովը, որոնք մի եւ նոյն առեւն թէ՛ իրենց քաղցրութեան ու չափաւորութեան, եւ թէ՛ երբէք մօլարութեան դիւրահաւան չըգանուելու զարմանալի ապացոյցներով լեցուն յիշատակարաններ են: Երենց նուիրակները Վեր Նալուապէտաց ու թագաւորաց քով առէով Առաքելական յորդորները կը յեղեղէին: Ա երջապէս իրենց կարգադրութեամբն եր՝ որ սրբակրօն եւ դիւրական Եղիղեցականներ խումբներ Խումբներ Վեր հարցը քով կը հանէին, թագաւորական պալատեն մինչեւ գիւղականաց Երջիթը շնորհը, բարեաց օրինակ եւ ողջամիտ վարդապէտութիւն ավաելով՝ եւ մէկալ կողմանեւ միշտ խորագոյն ուսման բերում՝ ունեցող Նայ հանճարոյնհամար Եղիղեցական դիւրական գանձերը առջի անգամ Արեւմուաքէն բերին: Եթէ Արեւելքի վրայ նոր աղաներ հանմելով՝ ամեն մերմանուածը չըուսաւ, ի վերայ այսր ամենայնի նոյն ագարակին համար երբէք չդադարեցան հոգալու Նոմայ Քահանայապէտք ամեն ժամու մշակներ խուրելով, կամ Ազգային տղայք Արեւմուաք ողջամիտ վարդապէտութեան, բարի վարուց և գիսաւթեանց մէջ կրթելով:

Ուստի կրկին է աս հօտին նկատմամբ Վեր պարասականութիւնը, այսինքն չէ թէ մինակ պահել հօտն, այլնաեւ բազմացունել, եւ աս կրկին նկատմամբ պատասխան ունինք տալու թէ անդին Վեր երկնաւոր Նովուապէտին, թէ հոս անոր Փոխանորդին: Եթէ մէկ կողմանէ Աստուածային գաղանի վճռոց առջեւ կը խոնարհինք հեթանոսաց Առաքելոյն հետ սրտերնիս ցաւելով Վեր եղբարցը համար և ողբալով թէ ինչու՞ Վեր ժողովրդեան լրումը երկնաւոր կոչման ետեւեն չգնաց, մէկալ կողմանէ եւս աւելի արիւթեամբ մէջքերնիս պիտոր պնդենք ամեն դժուարութեանց դիմագրաւ ըւլալու որպէս զի փարախին մէջ գանուածներն օր ըստ օրէ լաւագոյն մնունգ ունենոն, և Պետրոսի ցողոյն անսաստելով հեռացեալները հան դառնան ուր որ սկզբանաբար կը գտնուէին:

«Իոյն Նոմայ Քահանայապէտաց գործքը Վեցի օրինակ ու խօսքերը յորդոր են՝ որ յայսմ երբէք յոյսերնիս չկտրենք, մտածելով որ Աստուածոյ ողորմութեանը չենք կրնար ժամեր ու օրեր սահմանել, և ոչ մէկ վայրկեան մը անոր ձեռքը կարճը ցած կրնանք երեակայել: Պատուական Եղիղեց, արդէն Աստուած

իր մխիթարութեան ճաշակն սկսած է մեզի զգացունելու : Այս ան քրաինքները, նաև արիւններն իսկ, որոնք արդարութեան, ջամար տութեան և եկեղեցական միութեան համար թափեցան, չեին կրնար առ ժողովրդեան համար միշտ անպառղ մնալ : Առանս, Մարտ, Վիլիս, Թիւբքին, Արաքեր, Մելիտին, Ամետի, Եղեսիա, Մարտուն, Պիրէջիկ, Պէտն, Պարտիզակ, Պէյլան, Տարսոն, Կեսարիա, Աւնիա, Թիւբքին և ուրիշ քաղաքներ և գեղեր առ անդ հետզհետէ կաթուղիկէ միութեան համար Մեզի ձեռքելնին կ' երկնցունեն : Առ երեսոյթը, պատուական Եպիս կողոսակիցք, անոնկ սկիզբներէ յառաջ եկած է, որոնք Զեղի անձանօթ չեն :

Մեր սիրելի, բայց կաթուղիկէ միութենէն դուրս դանուած եղեարց հասարակութիւնը պէտք էր որ հերձուածոյ մը բնական եղած հետեւութիւնները ժամանակին կրէր, թէ ի վարդապետութեան և թէ ի կառավարութեան, օրէ օր երթար ու քայլայէր աւաղի վրայ շինուած տան մը ոլոս, երբոր նոր ժամանակի հողմերը սովորականէ աւելի շարժեցին և գեռ շարժելու վրոյ են՝ սպաւնալով գերան գերանի քով չժողուլ : Արչափ ալ Կաթուղիկէ կրօնն իր շքեղութեամբը, և բոլոր մասանց ամրութեամբ նաև հեռուանց նայող մաքուր տչունելը զարմացունէ « իբրեւ քաղաք, որ ի վերայ լերին կայցէ », սակայն քիչ չեն անոր դէմ՝ ան զգոյշներուն մասցը մէջ թշնամի մարդկան մնուցած նախապաշար մունքը և անոնց սրտերուն մէջ կաթուղիկէ եկեղեցւոյ դէմ՝ թափած դառնութիւնները : Գիտենք, սիրելի եղեարք, Մեր ժողովրդեան բերումները : Անոր համար այս պարագաներուս մէջ պէտք չենք աչքերնիս հեռացունել ան գործողութեան դժէն՝ զորնոր շատանց մեզի գծած է, Առաքելական Աթուղերկու կողման դահավեժ ճամբաներէն զմեզ զգուշացունելով, այս ինքն՝ մէկ կողմանէ դժբաղդութեամբ կաթողիկէ միութենէ, դուրս գտնուողներուն հետ քաղցրութեամբ վարուիլ եւ անոնց վայելած ամեննկատմունք գործածել, եւ մէկալ կողմանէ կաթողիկէ վարդապետութեան եւ օրինաւոր կարդաց մասին մէջ սուտներողամատութեան ճամբուն չխռառիլ : Սանանք նախ մեր անձնական օրինակովը գործնականապէս ըմբանելի ընել հեռաւորաց ու մերձաւորաց ան ախեղերական հաւաաց ու Աիրոյ միութիւնը որնոր Աստուածուս արուած տիեզերական Կայսոյ մը հնազանդելով միայն կը յաջողին Եթէ հայ հայրապետը զմեզ առանձնաշնորհութեամբը կը զարդարէ,

Երեն հոգացողութեան մեկ մասը բարութեամբ Արեգի հալորդելով  
Երեն վստահութիւնն անոր համար է որ Կաթողիկէ Եկեղեցւոյ  
բեւեւը եղող միութեան հոգւով տողորուելով իբր ճառագայթ  
հանրութեան կենդրանին յարինք: Այս սուրբ Աթուր միշտ ազգաց  
ու ժողովրդոց բնաւորութիւններն ու սովորութիւններն, ցորչափ  
եկեղեցական բարեկարգութեան համաձայն են, կը յարդէ: Աւստի  
ապահովունենք մեզի յանձնուած ժողովարդը, որ հոռվիմեական  
Եկեղեցին չէ թէ մինակ ընդդիմութիւն չունի, որ Արեւմտեան  
լուսոյ հետ Արեւելեան ողին ու ձեւեր պահուին մեր եկեղեցա  
կան սովորութեանց մեջ, հապա ինքն խել ջահ առջեւնես վառելով  
կուղէ բոլոր Արեւելեան եկեղեցիններու մեջ Ճշմարիտ նախնական  
բարեկարգութիւնն օր աւուր վերահստատել: Յայսմնաեւ մեզմէ  
գործակցութիւն մը բաղձալով կ' ուզուի որ քիչ առենեն Կաթողի  
կոսական Ախնհոդոս մը գումարենք եկեղեցական կարգաւորու  
թեան առաւելագոյն հասասառութիւն եւ միօրինակութիւն տալու:

Այս ամեն գործառնութեանց մեջ քիչ պիտոր ըլլայ Զեր  
գործակցութիւնը՝ Աիրելի որդեակք ժառանգաւորք, աշխար  
հեկք եւ վանականք, որովհետեւ Պատք պիտոր ըլլաք մեր  
բազուկները: Ժողովրդեան բազմութեան առջեւ աւելի Պատք  
կեցած էք, անոնց աչքերը առաւել եւս մօառուստ Զեր կենաց  
օրինակները պիտոր առենեն, եւ Պատք էք որ խանձարուրքէն  
մինչեւ դադաղք անոնց քայլ ոտ քայլ կ' ընկերանաք: Զեր  
անունը կը վկայէ, որ զՏէր ձեզի բաժին եւ ժառանգու  
թիւն ընարած ըլլալով կրնաք ու պետք էք բոլորովին Աստուծոյ  
սեղանոյն եւ անոր ժողովրդեան ըլլալ՝ ձեր միտքը ու ձեր սիրտը  
կենցաղական հոգերու հետ բաժնելու հարկ չունենալով: Խճէ  
որ երկիր կայ, ուր եկեղեցականաց նիւթական աղասութիւնը չա  
փաւորուած է, ամեն ժամանակէ, եւ ամեն տեղէ աւելի հիմա  
կուան առեն եւ աս մեր կողմիս կղերին բարոյական աղասութիւնը  
վտանգի մեջ կը առենենք: Զեր առջին հոգն ըլլայ, Աիրելիք, իւրա  
քանչիւր իր կոչման համեմատ, ժողովրդեան աղդեցութենեն եւ  
աշխարհական աղմկէն աղատ դիրք մը ստանալ եւ նոյնը զգուշու  
թեամբ պահէլ: Աւանց ասոր հոգեւոր եւանդը, եթէ մարդ  
կային բնութեան տկարութեամբ նուազելու որ ըլլայ, չ' ար  
ծարծիր, աստուծային իրաց զիտութիւնը, որուն միշտ պիտոր  
զգուշանան քահանային շրթունք, կ' աղօտանայ, կամաց կամաց  
բեկեալ սիրտեր մխիթարելու խօսքերը կը ուտկախին, լեզուն իքիմս

կը կոչի և սիրան անզգոյեալ չի կընար լացովներուն հետ լալ,  
չի կընար հիւանդացովներուն հետ հիւանդանալ :

**Չ**ըլլայ որ խաբուիք Աթրելիք, ձեր պաշտօնին ծանրութեան  
նկատմամբ : Եթէ կը աեսնենք քովերնիս անջառեալ կղեր մը,  
որուն մէջ սորվեցնելու պաշտօնը խորհրդոց մատակարարութեան  
պաշտօնէն անտոնկ բաժնուած է, որ ի վաստ իրերին ու ժողովր  
դեան միայնգամայն, մէկ մասն վարդապետութեան, մէկալ մասն ալ  
խորհրդոց մատակարարութեան և հոգւոց հոգէն զուրկ է, ասոր  
կաթուղիկէ կրօնին կանոնները չեն կընար հանդուրժել : Աաթու  
ղիկեայ ուղղախառ քահանան ոչ մէկը եւ ոչ մէկալը կընայ անփոյթ  
ընել : Խորանքանչիւր քրիստոնէի բեռանը վրայ՝ նոյն իսկ հրեշ  
տակային ուսերու համար ծանր բեռ մը առած ըլլալով քահա  
նայն՝ չի կընար անհոգութեամբ կամ առ խարխափարուիլայս բեռը  
Աթե են այսօրուան օրո մանկութեան վտանգները, և գժուա  
բացած է անոնց գաստիարակութիւնը, որնոր ահաւասիկ ձեր  
ձեռքն է : Խոչ որ մանկութեան առենքը գաստիարակութեամբ Քրիս  
տոսի ստացած էք, շատ անգամ՝ լոլովկըստիպունք ըսելու, ապա  
կանեալ մարդկան ձեռօք կամ գաղտնի լնկերութիւններով, բելի  
արայ աւար կերթայ : Աս անսովոր պարագաները իրօք չէ թէ  
մեր սիրտը վհատութիւն պիտոր ձգեն, հապա եւս առելի զմեզ  
ովհտոր խթեն մեր բոլոր զօրութիւնները ժողովելու : Աի վախնաք,  
Աթրելիք, նաեւ ասանկ վտանգներու մէջ մեր սուրբ Արօնը Աս  
առւծոյ քահանային դործողութիւնները ու քայլերը անանկ իր կա  
նոններով զծած է, որ կընայ անոնց մէջէն անվաս անցնիլ, անմե  
ղութեամբ յարատեւել, մանաւանդ թէ եւս քան զեւս որբու  
թեամբ եւ արդարութեամբ ծաղկիլ : Ա երջաղէս չենք կընար  
զանց լնել մեր Արքազան Հօրը տարիներ առաջ մեր աղդի  
ժառանգաւորաց ուղղած խօսքերը ձեզի յիշեցնելու. այսինքն, որ  
խրաբանչիւր ձեր Առաջնորդներու ըստ արժանւոյն հպատակելով  
հնազանդիք, եւ յիշելով ձեր կոչումն ու պատիւը՝ վարուց ծան  
ըութեամբ եւ կենաց սրբութեամբ որահեք ան ամեն բան, որով  
ժողովուրդ առաւել եւս կը յորդորուի ի սեր եւ ի յարդութիւն  
ձեր աստիճանին : Աւստի մեծաղէս զգուշանալով ան բաներէն,  
որոնք եկեղեցականաց արդիլուած են եւ չեն վայլեր, յանձն չաւ  
նեք ամենեւին ինչ որ կընայ ուրիշներուն գայթակղութիւն բե  
րել. այլ մանաւանդ թէ աշխատեցէք զծեզ բարի դործոց օրինակ  
ընծայելու ի բանս, ի կենցաղավարութեան, ի սեր առանց կեղ

ծաւորութեան, ի վարդապետութեան, ի մաքրութեան : Երբոր  
առ հարկի կամ հոգեւոր պաշտաման պատճառաւ աշխարհականաց  
չետ կենցազավարելու ըլլաք՝ ամեն դործքերնուղ մէջ եկեղեցաւ  
կան անձին պատիւը ու մեծութիւնը այնպէս ջանաք պահելու, որ  
ամենոյն առաքինութեան զարդուք փայլելով Քրիստոսի անուշ  
շահոսութիւնը բուրեք : Արևայ, որ հեղդութիւն ընէք, մանաւ  
ւանդ աստուածային գրոց եւ սրբազն գիտութեանց պարագելու,  
որպէս զի կարող ըլլաք պատասխան տալ ձեր բերնէն օրէնք  
վնասողնելու, եւ Աստուծոյ եւ եկեղեցւոյ ուստուիրանները տղիւ  
ասց ու մոլորելոց սորվեցնել : Եւ առանձին խնամով չէ թէ ինչ  
որ ձերն է, այլ ինչ որ Յիսուսի Քրիստոսի է՝ ան վնասուելով  
փոյթ տարեք, Արքելիք, ձեր հոգեւոր պաշտաման դործը բարեպաշ  
տութեամբ եւ սրբութեամբ կատարելու, եւ միաբան միասիրա  
ձեր բուրոր ջանքը ձեր սեպհական Առաջնորդաց ջանքերուն հետ  
միացնելու անփոյթ մ' ըլլաք, որպէս զի հաւատացելոց յաւիտեւ  
նական փրկութիւնը հոգաք, եւ մեր սուրբ հաւատքը եւ անոր  
վարդապետութիւնն առաւել ծաղկի . եւ լոլեք նետեք ապրածայ  
նութեան սերմերը եւ քրիստոնեական միաբանութեան եւ խաղա  
ղութեան սերն ամենուն սիրոը անկեք :

Աը մնայ որ մեր խանգաղառական ձայնը ձեզի դարձնելով,  
ամենասիրելի Կրիստոս որդեակը, բարեպաշտ հաւատացեալք,  
ամենէ բանէ առաջ յորդորենք և աղաչենք ի Տէր, որ ձեր  
օրինաւոր Առաջնորդաց պարտաւոր հնազանդութենէն բան մը  
պակաս չընէք, զիտնալով որ Հոգին Առւրե զանոնք դրած է Աս  
տուծոյ եկեղեցին հովուելու, եւ ձեր փրկութիւնը անոնց յանձնու  
ած է, եւ ձեզի համար կրկին համար ունին տալու, օր մը Կրիս  
տոսի Տեաւն մերոյ եւ հոս միշտ անոր Փոխանորդին : Ուստի ու  
ըիշ բան չեն ըներ բայց եթէ իրենց պարտքը, երբոր զգուշու  
թեամբ կը հսկեն եւ կ' աշխատին, որ զձեզ փրկութեան ճամբան  
հովուեն Ճշմարտութեամբ, տկարացեալը կը զօրացնեն, խախուածը  
կը հաստատեն, խոսորածը կը շիտկեն եւ փրկութեան խօսքերով  
զձեզ յաւխունական կենաց կը մնուցանեն, որպէս զի Աստուծոյ եւ  
եկեղեցւոյ օրինաց զգուշուոր պահպանութեամբ շողաք իբրև ըն  
տիրք ի մէջ կամակոր եւ խեղաթիւր մարդկան :

Անմտադիր չենք, Արքելիք թէ այս մասին վտանգաւոր հոգ  
մերու առջեւ էք : Արդէն շատոնց քանի մը արեւելեան թիւր  
գաղափարներ զորոնք անդադար լսելու ստիպուած էք եւ որոնց

միշտ կը հրաւիրուիք, չեն դադարիր զձեղ նեղելէն. նոր աւաններս արեւմուեան ժանապաշեր գաղափարաց հոսանք մ' ալ դիմեց իրարու խռանուելու :

Արեւելից թիւր գաղափարաց գլխաւորը կընանք աշխարհականաց եկեղեցական գործառնութեանց միջամտութիւնը սեպել: Զկայ, Աիրելիք, ասկեց աւելի վնասակար, ասկեց աւելի մահաբեր սխալմոնք, երբոր ասանկ երկու իշխանութիւն, աշխարհական ու եկեղեցական, օծեալ չօծեալ ձեռուները իրարմէ չեն զանազանուիր, եւ ան՝ որ հօտ է, ան՝ որնոր ոչխար է, հովիւկ ըլլայ, եւ հովիւները հօտ կը ձեւանան; անոնք՝ որոնք պիտոր սորվին, կը սորվեցունեն, եւ որոնք որ ի Քրիստոսէ հրաման ունին որ սորվեցունեն, լւելով աշակերտաց կարգը խռարհած կերեւան: Այս ասանկ կը աեսնեք ձեր բոլորուիքը, բայց ասիկայ հերձուածոյ մը դաւն հետեւութիւն է. «Որովհելիք մեղանչէ ոք, նոյիմք եւ պատժեսցի»: Հոն կղերը, եկեղեցական մարմնոյն միութեան Աստուծմէ գրուած կենդրոնէն բաժնուած, ինք զինք ինքնագլուխ ըրած առեն, ինչպէս որ իրաց բնութիւնը կը պահանջէր, ժողովրդեան գերի եղած է եւ միանդամայն անհանդուրժելի բեռ մը, անանկ որ կղեր ու ժողովուրդ սուրբ եկեղեցւոյ ոգւոյն եւ օրինացը գէմ' ձեռք բերած անկախութեան գժնդակ հետեւութեանց նշանները իրարու վրայ կը աեսնեն: Աիրելիք, եթէ կորսուած քաղաքային իշխանութեանց ու վարչութեանց փոխարէն եկեղեցական տահմանի մէջ միիթարութիւններ գանել ուղուի, ստուգիւ չի կրնար աստուածային օրէնքը աս սեղանակապատճեան տեղի տալ: Եթէ Արեւելք եր հիմնկուան շղթաները եւ աւերակ մնալու գժեաղդութիւնն ունեցած է, անշուշոյամ եղած է իր մեծագոյն յանցանքը, որ զԱստուծոյն Աստուծոյ եւ եկեղեցւոյ թողուցած չէ:

Աւրիշ մողական ձայն մը աղղերու եւ ժողովուրդներու խելքը կ' արբեցնէ, այսինքն, ցեղի կամ՝ աղղայնութեան անուն կամ՝ սերը: Աիրելիք, լիսապէս համոզուինք, որ չկայ ճշմարիտ, չկայ բարի, չկայ գեղեցիկ ու վայելուչ քան մը, որուն մեր սուրբ կրօնը գէմ' գայ կամ արգելք ըլլայ: Ճշմարտութեան գէմ' կը խօսին եթէ չարամիտք զձեղ համոզելու կը ճգնին որպէս թէ ուղղափառ կրօնի ու Առաքելական Աթուոյն սերը Ազգին ու Ճատարակութեան սիրոյն կը վսասէ, չի տածեր կը խեղդէ անոր սեպհական ոգին: Զէ, Աիրելիք, նոյնը մանա-

ւանդ կ' ազնուացնէ , նոյնը կը կարդաւորէ եւաւելի բանաւոր  
կընէ : ԱՎՀ կընայ աղդասիլութիւն կամ հայրենասիրութիւն ըստա-  
ծը աւաքինութիւն անուանել , երբոր այնչափ վայրենանայ , որ անոր  
աստուածային ու մարդկային օրենք զոհուի , երբոր եկեղեցին անոր  
միջոց , չէ թէ վախճան բռնուի , երբոր որ եւ իցէ կրօն՝ Ճշմա-  
րիա կամ սուտ , հոգ չէ , միայն անոր համար պահել ուզուի , վասն  
զի բաղաքական կամ շահագիտոկան տեսութամբ առ ժաման օգտա-  
կար կ'երեւայ , իւրեւ թէ երկնաւոր Ճշմարտութիւնները ներքին  
արժեք մը չունենան , եւ մեր Աղդակեցք մինակ առ կենաց հա-  
մար ծնած ըլլան , եւ չըլլայ ուրիշ բարձրագոյն բարիք , որով  
կարող ըլլան թէ հոս յարտասուաց վայրի , որչափ հնար է , եւ  
թէ անդին երջանիկ ըլլալ : Ճշմարիս քրիստոնէութիւնը անանկ  
բարձր կարդի Ճշմարտութիւններ մարդկան հալորդած է , որ անոնց  
սահմանը մտած առեննիս ալ խիստ ցեղական բաժանումները կը  
լուեն , աւոնելովոր յոյն , հառմայեցի , խուժ գուժ , սկիւթացի ,  
ծովերէ գետերէ եւ լեռներէ անդին կամ ասդին , մէկ երկնաւոր  
Նօր մը որդեպրութեան մէջ կը միանան՝ Վրիստոսի Տեաւն  
մերոյ ժառանգութեան հաւասար իրաւունքով եւ Նոդւոյն Արքոյ  
պարգեւներուն վրայ միապէս յուսալով : Վրիստոնէական կրօնը  
շինուած չէ աղդաց եւ լեզուաց զանազանութեան վրայ , հաղա-  
անոր հակառակ , առ է քրիստոնէութեան հիմնական դաղախարը ,  
որ ամեն մարդիկ կրկնակի արենակից են իրարու , այսինքն , ինչ  
ովէս մի եւ նոյն հօր արենէն սերելով՝ յանցանք մահ ու դատա-  
պարտութիւն , նոյնպէս միոյն Վրիստոսի արեան կցորդութեամբ  
շնորհը , արդարութիւն եւ յաւիտենական կեանքը կը ժառանգեն :  
«Ե կընար բան մը ան միմիթարութեան աեղը լեցունել , զորնոր  
Ճշմարիս քրիստոնէայն կ' զդայ , երբոր ինք զինք ան մեծ Գեր-  
դասանին մէջ կը դանէ , որուն Տանուակը Աստուծոյ մարմնա-  
ցեալ Քանն է , որնոր իր Նոդւով Արքով յաներեւոյթս եւ Պետրո-  
սիւ որնոր իր յաջորդներուն վրայ միշտ կենդանի է , զանիկայ երե-  
ւելապէս կը կառավարէ , կը որբէ ու կը մնուցանէ . որուն մէջ  
աղզք եւ աղինք իրենց սերը մի եւ նոյն Գերադոյն Նօր մը իւրեւ  
սիրոյ կենդլոնի մը վրայ ժողուած են , ուսկէց բոլոր երկիր քրիստո-  
նէական հաստրակութեան ամեն մէկ անդամներուն զանազան վր-  
ասկներով անսպառ լոյս եւ խաղաղութիւն կը դառնայ եւ միշտ  
Ճշմարիս կը մնայ թէ և Ամենայն հաւատացելոց է սիրտ եւ անձն  
մի » : Ա երջապէս , Արելիք , եթէ մեր ուղարկաւ ժողովուրդը

ինչ ինչ առաւելութեւններ ունեցեր է, քաղաքակրթական, բարոյական եւ ուսումնական, անաշառ խօսելով, նոյները մինակ կաթուղիկէ կրօնին պարտական է : Անոր համար կրնանք, մանաւանդ թէ պէտք է, Աիրելիք, ամենայն կերպով վաստչ ըլլալ՝ որ ասձամբէն, եւ մինակ առ ճամբէն մեծագոյն օրհնութիւններ մեզի նախախնամութենէն պատրաստած էն : Իրաւոմբք ասկէ քիչ տարիներ առաջ մեր Արքազան Նայրը մեր ազգին ազնուականաց եւ Եշխանութեամբ կամ Ճոխութեամբ յաւաջադէմներուն իր խօսքը դարձունելով կ'ըսեր թէ ձեր հոյակապ եւ ականաւոր ազգին ասկէ աւելի մեծագոյն եւ օգտակար բան չի կրնար ըլլալ որ ինչողէս վասոք ու պատուով, անանկ ալ առաքինութեանց ըուսով ուրիշներէն աւելի շողաք. վասն զի քրիստոնեայ ժողովուրդը ձեզմէ օրինակ կ'ուզէ, որ անոր հետեւի : Աւստի աւելի եւս ձեզմէ կը ինդրենք, որ բարեպաշտութեամբ եւ համաշունչ միաբանութեամբ յաւաչադէմ ըլլալով չէ թէ մինակ եկեղեցւոյ եւ ձեր սրբազն Առաջնորդաց գիմադիր ըլլաք, ինչողէս դժբաղդաբար կը տեսնուի կաթուղիկէ միութենէն բաժնուած հասարակութեանց մէջ, հապա ձեր բոլոր ճիգն յայն ժողովէք, որ կաթուղիկէ եկեղեցին օր ըստ օրէ աւելի զարդանայ ձեր կողմերը, եւ ամենքը պատշաճ յարդութիւն եւ հնազանդութիւն մատուցանեն թէ այն զերագոյն եւ լիակատար իշխանութեան, որնոր Պետրոսի եւ անոր յաջորդաց Հոռոմայ Վահանայապետաց աստուածուստ ի Վրիստոսէ շնորհուած է, եւ թէ ան սուրբ եւ յարդելի իշխանութեան, զոր Եղիսկոպոսք իրենց հօտին վրայ ունին. որովհետեւ առ երկու Եշխանութիւնը ոչ երեկք քաղաքական իշխանութեան մը տակ կրնայ իյնալ կամ հպատակէլ : Ահաւասիկ կը տեսնէք, Աիրելիք, թէ ինչ փոտք կրնաք ստանալ եւ ինչ առատ վարձք վասակիլ ամենայն բարիք հատուցանող Աստուծմէ, եթէ մեր խրատուց ու բարձանաց անսալով մեր ամենասուրբ կրօնին օգուտն ու պայծառութիւնը ձեր բոլոր կարողութեամբը ջանաք հոգալու : Ասոնք են, Աիրելիք, մեր խօսքերը, զորոնք պարտք սեպեցինք հայրաբար ձեզի ուղղելու . նոյն են մեր Արքազան Նօր Պիտիորներն ալ, զորոնք ինչողէս գրով նոյնպէս խօսքով յեղյեղած է, ձեր ամեն մէկուն համար մեր նուաստութեանը իր առաքելական օրհնութիւնը յանձնելով :

Խօնարհինք պատուական Աղքարք, սիրելի Հաւատացեալք, Ետնարհինք սրտի մաօք ողորմութեանց հօր եւ միսիթարու-

թեանց Աստուծոյն առջեւ, շնորհք լոյս եւ զօրութիւն խնդրելու,  
բարեխօս բունելով մեղի իրեն Վիածին Արգւոյն վաւաւոր Վայրը  
երկնից ու երկրի անարատ թագուհին ամենուս յոյն ու բալցրու  
թիւնը: Ասոր առանձին պաշտպանութեանը տակ դրաւ նաեւ  
Արքազն Վիածանայապետը մեր եկեղեցին, մեր կաթողիկոսու  
թիւնը ու մեր Ազգը երբ անցեալ յունիս ամսոյն 27 ին հովուա  
կան խնամաարութեամբ մեր Եկեղեցւոյն բարօրութեան եւ հաս  
տատութեան հանգամանքները անօրինելու համար մեր նուաստու  
թիւնը ազգային եպիսկոպոսակցօք հանդերձ ընդունելու տակն՝ Աս  
տուածածնայ հըաշագործ պատկեր մը իբր յիշատակ մեր նուաստու  
թեանը ընծայելու բարեհացաւ: Ասոր ուրեմն մեր մըրիկներուն ու  
վաճակներուն մէջ վերցունենք տչքերնիս, Արելիք, որնոր իբրեւ  
լուսալիք ասաղ կը փայլե մեր ալեկած չանքուն վրայ, որով հայ  
րենիք կը դիմենք:

Վեզե վերջապէս կը պաղատինք, Հայաստանեայց ըուսա  
սորութեան Հայը, նայէ՛ հաշտ ակամէ այս հովուական Աժու  
սոյն որնոր քուկդէ է, քու արդեամբքդէ է, եւ աս ժողովրդեան,  
որնոր Վու Պետրոսի Վահհէն բերած վարդապետութեանդ եւ  
օրինակիդ անխոտոր կը հետեւի: Դաւն Հայը, որ արդէն երկ  
նաւոր Երուսաղէմի մէջ փաւօք ու պատուով պատկուած, կ' ար  
քենաս Աստուծոյ տանն պարաբառութենէն, մի՛ դադարիը մեր վրկու  
թեան հոդէն, մի՛ լուեր մեր սիրելի եղեարց համար բարեխօսելէն,  
որոնք Վու վարդապետութեանդ լրումն չեն ողահեր: Ահա Վեզի  
հետ սպիտակահանդերձ կը ցնծան ան երկու աղաւնիք Գայիանէ  
եւ Հուիխիմէ, որոնք աս եօթն բլուրներու քաղքէն Հայաստան  
թուան, հոն հուվմէական հաւառը իրենց արեանը հետ սերմա  
նելու: Խառնեն կ' աղաւնիք, խառնեն ասոնք ալ Աստուծոյ Գա  
ռին առջեւ իրենց աղաւնիքները Վուկիններուդ, որպէս զի յաղ  
թանակէ երկնաւոր Ճշմարտութիւնը ամէն միտքերու, սիրէ սէրը  
բոլոր սիրուերու, եւ առենուն վրայ փառաւոր ըլլայ անուն Տետոն  
մերոյ Յիսուսի Վրիսաստի այժմ' եւ միշտ եւ յաւիտեանս:



[404]

Դիմում  
Արտիկ Ալյովանի  
Խոճիռ — Մարտին



12104  
1023